

### ԱՌ ՉԱՄՈՒՐ ՃԵԱՆ

Չամուրձեան պատուելին Հայրենիքի 183 թուոյն մէջ դատաւականին ՚ի հաստատութի 787ին Նիկիոյ մէջ եղած ժողով մի յիշելով ասած էր, որ « Այս ժողովն տիեզերական ժողովոց կարգը իրրեւ եօթներորդ մի յիշուած է մեր Յայսմաւուրքին մէջ » . որոյ առթիւ մէք եւս Փետրուար ամսոյ Սիժնի մէջ ասած էինք, որ « Մեր Եկեղեցին բաց ՚ի երեք տիեզերական ժողովներէն . . . ուրիշ տիեզերական ժողով մի չի ճանաչէր » . խօսքերնիս կնքած էինք այսպէս թէ՛ « Պատուելին լու կրնէ, եթէ այլոց աչքին շեղը գիտած ժամանակ իւր աչքին գերանը անտես չ'առնէ » հիմնելով Աւետարանի խօսքին վերայ, « Կէղծաւոր նախ հան զգերանդ յականէքումէ, և ապա հայեացիս հանել ըզճիւղն յականէ եղբօրքս » : Մատթ. Ե. 5 . Պատուելին մեզ իբր պատասխան գլուխութիւն մի հրատարակած է Հայրենիքի 193 թուոյն մէջ, որոյ պատասխանել թէեւ հարկ չէր . ըստ սրում մեզ պատասխան չէր : Բայց նկատելով որ նա իւր գրութեամբ գարձեալ ջանացած է իւր պաշտած Լեւոնի հռչակաւոր Տոմարէն մի քանի փուշեր խրրել Ազդին աչաց մէջ, պարտաւորեց սնք պատասխանել :

Պատուելին իւր գրութեան առաջին տողին մէջ նոր տառուղլութիւն ՚ի արած է . փոխանակ Սիժն գրելու Սիժն կը գրեմք եղեր . մեծ գիւտ . արդեօք ինչ կանոնով խնացած է, որ Սիժն պիտի գրուի և ո՛չ Սիժն . մեք այս մասին մեր Քերականութեան մէջ, որ լեզուի կանոնագիրքն է, կանոն մի չեմք գտած, այլ այսչափ միայն գիտեմք, որ մի նախնիք, օտար լեզուէ առնուած այսօրինակ բառերը, ինչպէս են, Սիժն,

Սիժն, Հոժ<sup>(1)</sup> և այլն, երբ օտլ չեն գրած ո՛վով գրած են :

Պատուելին այս մեծ գիւտէն ետեւ շորհակալ կը լինի, որ մեք իրեն խրատ տուած եմք և յետոյ կը յաւելու « Ներում կը խնդրեմ այդ խրատդ մտիկ չը կրնար ընելուս » . որովհետեւ գիտէ եղեր նա իւր աչքին մէջ մտած գերանին ինչ և որն ձեռամբ մտած լինելը : Մեք մեր խրատը իրաւ է, որ լսել տալու համար տուինք, բայց ինչ անեմք, որ չէ ըսած . բաւական է, որ մեք մեր նուիրական պարտքը<sup>(2)</sup> կատարեցինք . ուստի անպարտ եմք : Քաջ գիտեմք որ շատ դժուար է կամակոր մէկը իւր շաւղէն յետ գարձները : Մաւաւանդ որ այս մասին Պատուելին շատ նշանաւոր է, ամեն անգամ, որ մէկու մի հետ հրատարակական խօսքի բըսնուած է, որչափ որ գիմացիներ պատճառ և փաստ թափած է, անհետքին եղած է համոզել, թէեւ շատ անգամ ամենեւին ճարահատ ընդունիլ ձեւացուցած է առ երեսս և համոզում ու հաւանութիւն յուզուցած, բայց ո՛չ բընաւ իւր ազգայնիս ճանապարհն թուղած է :

Պատուելոյն աչքը մտած գերանն է եղեր ըստ իւր յոսաջրերու թեան Առաքելոյն սիւն և և հաստատութիւն ճամարտութեան ասածը . Պողոս սուսքեալը կը գրէ Տիմոթէոսին . « Զայս գրեմ սուքեզ ՚ի ակն ունիմ ՚ի մտոյ դալ : Ապա թէ յամեցից՝ վի գիտոյս »

(1) Գոյց չը հաւատոյ մեր խօսքին, ուստի մի քանի օրինակներ գնեմք այս տեղ . « Ա. Ա. Կատանգիանոսի ասկնագրայիկ յօրինեալ, անուանեաց Նոր Հոժ » . « Եւ ժողովեցան Նիկիոյն և Նիկիոսի երկցուք ՚ի Հոժ բազմեք » . Խոր . « Եւ ետա Դաւիթ զՍիժն և զամբոց նորսոս . Թաթ . Ե . 7 » . « Նանկ զտապանակ ախտի Տեանն ՚ի քաղաքէ Դաւիթ՝ այս է ՚ի Սիժն . Գ . Թաթ . Ը . 1 . և այլն » .  
(2) Եղեկ . 1, 9 . 5 .

յես, թէ որպէս պարտ խցէ քեզ 'ի տան Աստուծոյ շրջել, որ է Եկեղեցի Աստուծոյ կենդանուոյ, սիւն եւ հասարակութեան ճշմարտութեան: Արդեօք ինչ հասկացած է նա Առաքելոյն սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան խօսքէն: Եկեղեցի հասկացած է չեմք կարծեր որ Եկեղեցին մարդոց աչքը կը մտնէ, գուցէ ինքը հաստատէ զայս: Բայց ինդիր է թէ, որ Եկեղեցին է աչքը մտածը, անշուշտ եմք, որ Հայաստանեայց Առաքելոհան Եկեղեցին չէ վասն զի նորա հաւատը որ մերն ալ է, կամ մեր հաւատը, որ Հայաստանեայց Եկեղեցւոյ հաւատն է, Քաղկէդոնական ժողովոյն հաւատոյ հետ միացնել կ'ուզէ. սակայն այդ իրեն գործը չէ. «Քանզի հիմունք նորա հաստատութեամբ եղեալ են 'ի վերայ վեմին անշարժութեան, որ ոչ 'ի վերայ երկրի, այլ 'ի վեր յերկինս, ուր ոչ անձրեւը իջանեն եւ ոչ հողմ շնչեն եւ ոչ հեղեղս յարուցանեն»: ոչ միայն իրեն գործը չէ. այլ իրեն ամենամեծ գլխուն եւս գործը չէ. զի իրմէ շատ դարերով առաջ շատ Պապեր այդ երազը երազելին, բայց ոչ երբէք հասան իրենց անտի-քրիստոնէական նը պատակին: Արեւմն մեր Վերապատուելոյն աչքը մտած գերանը ոչ թէ «Պըրխաթին կենսաբեր ծառոյն մէկ ճիւղն է, այլ Վատիկանի հաստ գերաններէն մին, կամ Անգրալեոնականութիւնը իւր Լեւոնի տամարով մէկ տեղ, որոյ ճիւղերէն կը ջանայ մեր Եկեղեցւոյ անարատ անգաստանին մէջ անկել, սակայն կը ցաւթմք, որ այսչափ երկար տարիներու փորձէն չը խրատուեցաւ, որ մեր Եկեղեցւոյ անգաստանին հողը, այնպիսի հող մի է, որ նորամուտ եւ օտար անկերը չ'աձնեցնէր:

Չամուրձեան վերապատուելին իւր աչքին մէջ մտած գերանին ինչ յինեղը

բացասարեւն յետոյ իրրեւ թէ կ'անցնի բուն խնդրոյն. բուն խնդիրն է թէ՛ «Մեր Եկեղեցին բայց 'ի երեք պիղծրական ժողովներէ, . . . ուրիշ տիեզերական ժողով մի կը ճանաչէր, եւ ոչ թէ ըստ Պատուելոյն է. տիեզերական ժողով մի, այլ ըրրրրէ մի խաչ չընդունելու համար այնչափ զոհեր տուած է Յունական եւ Լատինական մղեռանդն հետամուտութեանց, Պատուելին հեղեղական եղանակաւ մի կ'ուտէ, «Հայոց Եկեղեցին երեք ժողովէն զատ ժողովք չընդունիր»: ՏԻԵՋԵՐԱԿԱՆ բառը նորա Լեւոնի տամարով խափանուած տեսութենէն վրիպած կ'երեւի: Մէք գիտէինք, որ Հայոց (Մեր) Եկեղեցին իրեն եկեղեցին չէ, ինչպէս իւր խօսքէն եւս կ'երեւի: «Մեր եկեղեցին երեք (տիեզերական) ժողովէն զատ ուրիշ ժողով չընդունիր»: Բայց ինչ կ'ասեմք. մեր Եկեղեցւոյ մէջ կարդացուած Յայսմաւուրքին մէջ այսպիսի խօսք մի կայ եղեր. «Տօն է է. ժողովոյն, որ 'ի Նիխիա. կամ 'ի սմին աւուր եղեւ Եօթներորդ արքէ ժողովն 'ի միւսանդամ 'ի Նիխիա Բիւթանացւոց, զոր մէք լեւու համար կամ եկեղեցի չեմք երթար եղեր եւ կամ մեր ականջը չեղ մը մտած է եղեր: Իրաւունք ունի, մեր ականջը չեղ մի մտած է եւ այդ չեղը մեր Եկեղեցւոյ անարատ դաւանութիւնն է, եւ այն պատճառաւ մտած է, որ մեր Եկեղեցւոյ դեմ Վերապատուելոյն ըրած բաջաղանաց պէս այլոց բաջաղանաց չըլլեսեմք. այդ կենսաբեր չեղը մտած է, ոչ միայն մեր ականջը, այլ մեր սրտան մէջ եւս հաստարմատ հաստատուած է, որոյ նուիրական տանրէն 'ի պատահել հարկին կարող եմք ռդողութեան գաւազան կամ խարսզան չինել եւ մեր Եկեղեցւոյ սուրբ տաճարը շահութաճառութեան տեղի չ'նսնչեն:

կամ յուրդրութիւն ամէր եւ կամ իսպառ արտաբերել :

Սակայն չմտադար թէ Յայրմաւուրքի խօսքով ի՞նչ ասել կ'ուզէ Պատուելին . մեր խնդիրն է Հայաստանեայց Եկեղեցւոյ համար ։ տիեզերական ժողով չը վննելը . ինչպէս որ իւր բերած խօսքին մէջ եւս տիեզերական խօսք չը կայ . բայց նա կը պառայ , որ տիեզերական ինքը չ'է կոչողը , այլ Յայրմաւուրքը : Հարկաւ մինչեւ հիմա հասկացաւ , որ իրմէ զատ ուրիշ մը չը կայ նոյն ժողովը տիեզերական կոչող . եւ պիտի ցուցնեմք , թէ ի՞նչ է Տէրույնոյ Զամուրձիին նպատակը : Բայց անկէ առաջ այս կ'ուզեմք հասկանալ վերապատուելի Զամուրձի . ո՞ր հոգին սուսաւքեզ այն յայտնութիւնը , որ մեր սուրբ ասելով միայն երէք տիեզերական ժողովներն կ'իմանամք . ո՞վ տասց թէ՛ մեր Առաքելական ժողովներն սուրբ չեմք ճանաչեր . կը կասկածիմք , որ մի գուցէ այդ յայտնութիւնը Հասկանայ գուշակ Միողկոյններէն ընդունած վննիս Զիմայանք թէ՛ ի՞նչ նոր արամաբանութեամբ կը հետեւցնեն , որ մեր եթէ Նիկիոյ երկրորդ ժողովը աւրբ չընդունիմք , մեր Ազգ . ժողովներն եւս , ինչ պէս են Ս . Սահակայ , Աշտիշատու , Իունայ , Մանաղիկերախի եւ այլ ժողովներն սուրբ չեն վննիր . քեզ ո՞վ տասց , որ մեր ժողովներու սրբութիւնը այլ սոցոց ժողովներու սրբութենէն , կամ անսրբութենէն կ'ստուանն ունի . սոց՝ մոլեկրօնութեանց գործն է , որ իրմէ գուրս սրբութիւն չընդունիր եւ մինչև անգամ Աստուծոյ շնորհքը այլոց կը զանայ . բայց նա ուր կամի շնչէ :

Ո՛չ , Վերապատուելի , ո՛չ . մեզ համար վերն յիշուած Ազգ . ժողովներն սուրբ են եւ ամենասուրբ . մեր սիրտը օտարամուրթեամբ չէ տպահանած եւ ոչ աչբերնիս կուրացրած , որ չը տես

նեմք , չը զգամք եւ չ'իմանամք թէ՛ այն ժողովներն ո՛չ թէ միայն մեր Ազգին , այլ Քրիստոնէութեան նկատմամբ ի՞նչ մեծ նշանակութիւն ունին . մեր կրօնքամք եւ կ'իմանամք այդ ամենք , եւ եթէ կամակորութիւնը թողով կամենաս ուտանիլ , ուրախութեամբ կ'ուսուցանեմք եւս :

Հայաստանէն Քրիստոնէութիւնը խաբար ջնջելու համար ՚ի Հայաստան գնացող Պարսիկ մոպերուն պէս , որոնք ամենեւէին անկասկած իրենց ձեռնարկի յաջողութեան վերայ իրենց անթեամբ կը վազկաղէին , վիճակ կը ձգէին ճանապարհին եւ փայտ կընկենտելին , թէ՛ ո՞ր լեզու , կամ ո՞ր ազգ , որն վարդապետութեանը պիտի աշակերտի . մեր Վերապատուելին եւս իւր նպատակին մէջ իբրեւ յաջողած եւ մեզ Նիկիոյ երկրորդ ժողովը իբրեւ տիեզերական ընդունել տուածի մը պէս ուրախութեանն կը պառայ , թէ՛ Քաղկեդոնի ժողովն ալ իբրեւ տիեզերական պիտի ընդունին : Արդէս զի մեր յետ չը գառնամք , իւր հաւատոյն պէս խաբար խուլ սրտ մը եւս կը բաշէ մեր առջեւ . իբրեւ թէ՛ եթէ Քաղկեդոնի ժողովոյն տիեզերականութիւնը չընդունիմք , պէտք է ասեմք , որ մեր Եկեղեցին Յայրմաւուրքով ժողովորդը կը մօրբեցնէ : Եթէ այս սրտէն եւս չը կորոզանամք անցնիլ , պիտի ստիպուիմք Յայրմաւուրքը սրբագրել . բայց (այդ իշխանութիւնը եւ իրաւունքը չունիմք եղեր) , ի՞նչ է սրբագրելընիս . - Մեր եւս չը գիտեմք : Պատուելի , լաւ կ'ասես , որ իրաւունք չունիմք Յայրմաւուրքը սրբագրելու , որ շատ անգամ սրբագրուած է եւ եթէ այսօր եւս հարկ տեսնուի , կարելի է սրբագրել . բայց դու սրմով իրաւամբ եւ իշխանութեամբ սրբագրած եւս փեղեղական բար ներմուծելով . եթէ մեր Յայրմաւ

ւորքը սրբագրելու իրաւունք չունիմք, քեզի ո՞վ այդ իրաւունքը և իշխանու- նը տուաւ, որ ուրանալով մեր Եկեղեցւոյ հաւատը, կամ դաւանութիւնը և վարդապետութիւնը՝ Լեւոնի տա մարին փշերը Ազգին մէջ ցանկս. ո՞վ տուաւ այդ իշխանութիւնը որ ուրա նալով Ազգ. այնքան սուրբ ժողովներն, մեր Եկեղեցւոյ շատ մը սրբազան Հայրապետաց վճիռներն, մեր եկեղեցական պատմութիւնը, մէկ խօսքով ուրանալով Ազգդ և Եկեղեցիդ՝ Ագդին աչքին Քաղկեդոնիութեան փոշին փչես: Մեր Եկեղեցին մերժելով մեր ժած է ընդ միշտ Քաղկեդոնի ժողովն և քոյ հռչակած Լեւոնի տամարն. այս մասին յոյսդ կտրելով՝ ձայնդ քաշէ:

Քոյոյ դու պիտի հարցնես, ինչպէս որ հարցուցած ես, «Քաղկեդոնի ժողովոյն մոտրութիւնն ի՞նչ է . . . քու հաւատքդ նորա հաւատքէն ինչով կը տարբերի». տակաւին այս հարցմանդ չը պատասխանած կուզեմք իմանալ, թէ ի՞նչ է նպատակդ որ այս տեղ Կ. Վ. Շահնազարեանի գերեզմանն ալ բրբըրած ես, արդեօք մուցած ես այն դայ թակղելի դէպքը, որոյ դու առիթ տուած ես յիշեալին 51 թուին Պօլիս եկած միջոցին: Հոգ չէ, եթէ մուցած ես մեր կը յիշեմք:

Կ. Վարդապետին Պօլիս գալէն «Քանի մը շարժած անցնելէն ետեւ, որ մը Եդեսեան Յ. Եպիսկոպոսը, որ քաջածանօթ էր Ս. Աթուսին (Էջմիածնայ) և Վարդան Վարդապետը՝ որ բնիկ Էջմիածնիէն ըլլալով՝ այն օրերը Պօլիս էր . . . կը հրաւիրեն զԿ. Վ. յիւսկիւտար ՚ի տուն Նիղամեան Պետրոս աղայի, որ մօր եղբայր էր Յ. Ե. ին, սւր մէկ գիշեր տեսութեան պատճառաւ գալով՝ հոն եկան նաեւ Գրիգոր Պ. Վանանդեանց և Չ. Պատուելին (կարծեմ դու լինելու ես), այն տեղ

խօսակցութեան մէջ կը պատահի, որ պատկերապաշտութիւնը Հայոց Եկեղեցին երբ մտած լինելուն վերայ խօսք բացուի առանց հսկառակութեան: Հետեւեալօր այս բանիս վերայ դադունի թուղթ կը գրէ Չ. Պ. առ Յովհաննէս Վ. Ղուղղունճուսի այս խնայտով. «Կ. Վ. ին հետ տեսութիւն ընելով՝ անհաւատութեան նշաններ տեսայ անոր վերայ, և բերանն հոտած ըլլալուն սրտին վերքը կը գուշակուի, կը կարծեմ, որ Վիդիկա եպիսկոպոս ըլլալու կ'երթայ, և Պօլիս Պատրիարք ըլլալու խորհուրդ ունենայ և այն»:

«Յիշեալ Յ. Վ. ը այս թուղթը հրատարակելով և կորդալով առաջի բարեպաշտ և պարզամիտ յարգելեաց՝ վտահաւորուած է զԿ. Վ. թէ նա ըլլայ հսկառակող Հայոց Եկեղեցւոյն. այս համբաւը ասրածելով՝ կը կըրտէ Կ. Վ. իսկոյն իւր բողոքանաց գըրմէ Սրբազանէն (Պատրիարք) կը խրնդրէ ասեան դատաստանի. որպէս զի իւր դատախազներուն ներկայութեան քննուի և իւր յանցաւորութիւնը եւ անմեղութիւնը վճռով ասեանին հրատարակուի»:

Քեզ թողով այս մասին եղած ժողովոյ ամբողջ արձանագրութիւնը, զոր եթէ ուզես, անշուշտ կարող ես գրունել Ազգ. Պատրիարքարանի Վիւանին և դուցե քոյ հաւատարնական գրագարանիդ մէջ. միայն վճիռը կը գընեմք հոս:

«Ժողովն այս երկար բանախօսութիւնը (անշուշտ արձանագրութեան համար կ'ատէ) լսելէն յետոյ, իւր դիտողութիւնը յայտնեց, որ իրաւամբ Կ. Վ. իւր համողիչ խօսքերովն արգարացեալ է և Չ. Պ. իւր անջօր խօսքերովն պարտաւորեալ է, մասնաւանդ անպատշաճ գրութիւն (անխիղճ զըրպարտութիւն) ընելով. ուստի ժողովը

պատուիրեց և յորդորեց զՉ. Պ. որ իւր գիրը յետ առնէ և ուր որ խօսեր է անոր պատուոյն գէմ, ինքնին մարդէ անոր անունը . . . :

« Ժողովը իւր ստորագրութեամբ արդարապէս կը հրատարակէ թէ՛ Վ. Վ. Աղբին եւ Եկեղեցւոյ օրինաւոր, հաւատարիմ, կրօնասէր և մանաւանդ գիտնական վարդապետներէն մէկն է և զրպարտութեան հանգիպած . ուստի Ազգքը բնաւ մէկ կասկած ընելու պատճառ չունի » :

21 Փետ. 1851


՚ի Պատ՛. Հայոց

Մի գուցէ այս արդար վճիռը լինի պատճառ Վերապատուելոյն անհաշտ ատելութեան եւ վատ քննախնդրութեան, որ ՚ի կենդանութեան զՎ. Վ. հաւատարմական խորազանով այնքան զրպարտելէն և հալածելէն վերջը, այժմ գերեզմանին մէջ եւս հանգիստ չը թողուր : Ար յուսամք որ սոյն վճիռն կրկին անգամ կարգալով իւր սղեղարդ հասակին մէջ խիզճը մէկէն կը լուսաւորուի և որով կը խոստովանի, որ Վ. Վ. այնչափ հաւատարիմ էր և հնազանդ Հայոց Աղբին և Եկեղեցւոյ, որչափ ինքը հաւատարիմ է Պապին և նորա Եկեղեցւոյն :

Գարով Վերապատուելոյն մեզը բաժն հարցման, կ'ասեմք, որ ինքը իբրեւ Քաղկեդոնիկ մը բնաւ իրաւունք չունի մեր Եկեղեցւոյ դաւանութիւնը պահանջելու . իսկ եթէ ըսէ, թէ իբրեւ Հայաստանեայց Եկեղեցւոյ հարազատ զաւակ կ'ուզղեմ հարցումն, այն ժամանակ կը յայտնեմք, որ մինչեւ Աւետի տամարը և Վատիկանի գերանը աչքէն կը հանէ, չը սխախտուի տեսնել այն տարբերութիւնը, որ մեր Եկեղեցին ունի համեմատութեամբ Հռովմէական Եկեղեցւոյն :

Վասնիք հաւատա՛ւս, որ այս ու

մեն ըսուածներն աղղկցութիւն մի չը սխախտանեն Չամուրճն անի վերայ, և նորա բնաւ որութիւնը կրնախաւ խմանալով այսքան ևս չը սխախտ խօսելինք, եթէ ուզեցակի մեզ պատասխանած լինէր, այսինքն կամ ուղղակի յետ առնէր իւր խօսքը Նիկիոյ Բ. Ժողովոյն տիեզերական ասուլու մասին և կամ հաստատէր, որ մեր Եկեղեցին ընդունած է զայն իբրեւ տիեզերական : Բայց Չամուրճին կը զեջանի ուղղակի պատասխան տալ, քանի որ իւր գլխաւոր նպատակն է, Նիկիոյ Բ. Ժողովոյն տիեզերական ինքնահնար անուն տալով՝ Քաղկեդոնի ժողովոյն տիեզերականութիւնը վաւերացնել ՚ի պատիւ անդրաբնական պաշտաման իւրոյ և ՚ի վառու Հռովմէական Եկեղեցւոյ, որում կամակատար և անձնուէր ծառայ կը հանգիստանայ յորէ անտի մանրմտական դաշնուտցութեան ընդ պաշտօնակատարին Ժեղուիթաց, ըստ իրեն կրօնասէր եւ հայասէր Էծմէն - Պօրէի :



Ս Ս Ա Խ Օ Ս Ո Ւ Ի Թ Ի Ի Ն

Մարդկան ազգի մէջ շատ մոլութիւններ կան զորս բառնալու համար պէտք է միահաղոյն աշխատին Եկեղեցականք, Ուսուցիչք, Գատտիարակք, Տէրութիւնք, ճնողք, մէկ խօսքով բովանդակ մարդկային ընկերութիւնը :

Պէտք էր ամեն որ միաբանէր վերջնելու և հալածական ընելու մարդկութեան մէջէն այս մարդկային կենաց, պատուոյ, ընկից և բարուց սխախտութիւն թշնամի սղանդակ հրեշները ինչպէս են, զեղխութիւն, շուայաու :